

քարոզած սուրբ հաւատոց և քարոզութեան արդինքը համառօտել երկու խօսքով:

Արդէն յիշեցինք զՄանդրովստ և զվայակիցն : Ազգային եկեղեցոյ պատութիւն, տօնական կարգաւորութիւնք, շարականք, սաղք և ճառընտիր վկայագիրը կը յիշատակեն ու կը զուատեն թաղէի աշակերտը՝ Ռուկեանք, յանուն իրենց վկաւորին որ խրիսի կամ Ռոկի կը կոչուէր : Այդ անուն՝ յանական է, և ինք՝ հաւանականաբար նոյն ազգին, որ անջուշ հարկահանաց զուփի եր կամ ի դիմաց կայսեր հրեշտակովեամբ գալով ի Հայաստան, հանդիպեցաւ թաղէի՝ ըստ վկայագրաց, և ընդունելով ի նմանէ

զմկրտութիւն և քահանայ ձեռնադրուելով, նորահաւատ ընկերոքը առանձնացաւ ճրդանթեամբ ի սահմանս Բագրեւանդայ, որ և «ի հովիսու Եփրատայ, ի ծաղկակարդ վայելլութիւն» մկրտեցին զՍուբիսամս, զազատազգին և զմեծատոհմ, որ յարքունական փառաց և ի հանոյից՝ կը դիմէին ի Ծովաւ լեռուն ջրաբաշխ, մինչ ետևէն կը հասնէին արցունի խնդրակը, և յաջողելով լրջել անոնց միտքն յուղղութենէ հաւատոց՝ կը նահատակէին սրով :

Այսպիսիք են մեր նախնական քրիստոնէութեան սիրալի յիշատակը :

(Եարայարելի)

ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ ՃԱՆՏՐԻ ՅԱՐԵՒԵԼՈ

(Ցիւ յէ՞ 302)

ԻԶ

Մեկնումն . — Քրդաց ձմեռնային գիւղ մը . — Տեղույն տեսարան . — Ժամանումն յԱրկասի . — Փորորիկ :

Յուլիս 17. — Որոշած ըլլալով որ յԱրկուուի ճամբար ելլենք, առտուն կանուեւ հրամանը կու առնք որ վրանները վերցընեն : Ամենահանդիսա էր անցուցած զիշերնիս, ոչ տաղբութիւն և ոչ գաշտային մժեղք զմեզ չեն նեղեր և ոչ մեր քունը այս բարձրաբերձ մնակութեան մէջ, Այն ատեն որ ոստորնիս Մասեաց հողոյն վրայ գրինք տենդը անհետացաւ մեզնէ :

Սինչ վրաններն վերցընելու հետ են, չեմ դադրիր վրանցմամբ նկատելէն զՄարատու, որ ազնուական զլուխը կը բարձրացցնէ ասնամն երկնից բնդարձակութեան մէջ, Գաղաքաթն այնափ մօտ կը թուի՛ որ կը կարծեմ թէ քանի մը ժամէն կարելի պիտի ըլլայ ինձ հոն հասնիլը : Ավելայն այդ վերելից համար երկու օրուան ճամբար կտրելու է, եթէ հրնարաւոր ըլլար այդ միջոցին, յորում ձիւնը դեռ խիստ առատ է : Այդ բարձրութեան

հասնելու փորձոյն յարմարագոյն եղանակը՝ օգոստոսի վերջերն կամ սեպտեմբերի մէջ է, երբ ձիւները իրենց նուազագոյն վիճակին մէջ են : Խոկ փորուն Արարատայ վերելից՝ որ գտնուած կէտերնէս կը սիրի, կը համարիմ թէ Հինգ ժամուան ճամբար բաւական ըլլայ, թէպէտե չունի մեծ և զետպննելի կորելորութիւն մը :

Գնդապետաց հետ նախաճաշնիս ընելին եւքը, որոց ցոյց տուած սիրալիր ընդունելութիւն մորերնէս պիտի չելլէ, 19 աստիճանն բարեխառնութեամբ բանակետոյէն կը մեկնիմք : Վերջին ախարի մը կը ձգեմ Փրկուն Արարատայ վրայ, որ քիչ ատենէն պիտի անհետանայ աշքերնէս երր Վեճին շօրս բալորը շրջապատինք, ու գեղեցիկ արօստանեղեաց դժուած ճամբար մը կը բռնենք՝ մինչ ի 2360 մետր բարձր : Այս կէտին վրայ քիւրդ գիւղի մը կը համդիպինք իրենց ձմերոցաց, որ կը

ձևանայ հողին մէջ փորուած քանի մի երես կայն խռոչներէ ու չօր քարերով տանախախեղն հիւզերէ : Խոսալներն ձմերուան ժառի նիւղերով ծածկուած ախտոի տեղ կը ծառային . իսկ մարդկանց բնակութեան համար շինուած տներէն աւելի խեղն և նախնական բան անկարելի է ենթադրել :

Փիշ մը անդին ձգուած են Արալըզի թաթարաց սպիտակ և բոլորչի վրաններն , որք ամառը կու զան Արարատաց կողից՝ 2000 մետր բարձրութեան վրայ ապաստաներու :

Բնեաներու մեծութեան և ծանրութեան պատճառաւ կարաւանն յամբապայլ կը յառաջիւ . և կը պարզուի աշուղընու դիմաց աստառութիւն ծաղկանց , մեծ մեծ և կապոյտ ակբանեաց , սամթի տնկաց , վայրի վարդենեաց , անմեռուկ ծաղկանց և այլն : Քանի մը վարդկենէն ուրիշ քիւրդ գիւղի մը կը հանդիպինք , որք ջուրի տեղ հալած ձինը կը դործածեն :

Հողոյն միօրինակ կազմաւորութիւնն բաղադրուած է ի միխոյ և հրարդխապին փիւրաքարանց (ԵԱՖ) մասցորդներէ . և այս վիածոյից մէջ ճամբան երթալով կը գէնայ ու գրեթէ կը կորսուի , կեսը մը միայն ձգելով՝ կարմիր ու սեա քարանց աւերակաց :

Միօրէին՝ երր արեգական հատակայիշք ուղղակի մեր զլայոյն վրայ են , հարկ է քիշ մը դադար առնուլ թեթեցներու . համար քանի մը երիվարաց բեռները , ճամբոն կարգէ գուրս անհարթութիւնը նկատելով : Մէր հետո եղող թաթարք բռնադատուած են ճամբոն վրայի արգելք եղող միծ քարերէն կերպով թերթացներէն , միւսները թաւալել , որ աստիճաններու տեղ պիտի ծառայն մեղ : Երիվարներէն թեթեցոցաց թեռները՝ իրենց տասցը վրայ կը կրին , որպէս զի կարող ըւլան իրենց ոտքերով և նապաստակի արագութեամբ գլխունուն նարը տեսներէ՝ այդ գըտուարին ուղաւայն վրայ : Գոնզատ մը , արժուարիւթեան խօսք մը շիրառի մեր կորին կարտաւանապետաց թերնէն . այսպիսի պարագայից մէջ օրինակելի է արգարև մնիմանի մը ցայց տուած համբերութիւնն և յօժարաւ փոյթ կամքը :

Ալորդղ ժամուան մը միջոց՝ ձեռքով ու ստքով մաղցի՛ մեծ Արարատաց շրջապատին վրայ ենք :

Հնուուէն Ալակեօսի զլուխը կը ցուցընէ մեզ Երասիսաց հովտին հիւսիսակոզման աահա մանածայրը : Արարատաց հանդիպակողմն է Ալակեօս , անկէ 1000 մետր նուազ բարձր , սակայն մեծութեամբ և ընդարձակութեամբ իրեն նեցուկ իրանց՝ կը վերազանցէ զայն : Հրարզխային իրբու զԱրարատ , միայն քանի

մի ակունք ունի ջրոց . և լին մը որ կը թափի յԵրասիս :

Վայրէնքը կը սկսինք . քանի որ Արկուուիի կը մօտենանք , այնքան կը բարուոի ուղին : Ընդարձակ փրատակներէ անցնելուէ ետքը , որ քարակուտից տեսարանն ունին , և կին շրագաքին ահաւոր երկրաշարժիւ կործանման մացորդքն են կ'ըսեն , կը ժամանենք ի նորն Արկուուի՝ տեղատարափ անձրեւով ու անառ կընկալ յանկործահաւ փոթորիկով մը :

Մէկէն ի մէկ ձգուած վրաններնոււ տակ ապահնելով , կը սպասենք մրբին անցնելուն , և ականաստես կ'ըլլանք Ար որասի գագաթան վրայ տեղի ունեցած ձեան հրաշտաեսիլ փոթորկի մը . վասն զի Արկուուի անձրեւը քանի զարդարութիւն մը հազար ոսք վերը ծիւն է : Անկար ըլլի է ծիւդ զարգափար մը ունենալ և ընծայել ահանդաղդորդ փայլակնասատ կայածականց , որ մերթ ընդ մերթ թանձր մէջը պատռելով՝ կը ցուցըննեն մեզ լիրան սպիտակազերաց գլուխը , զինքը պատող սեաւ ամպոց մէջ :

Մէծամեծ արծիք կը թաշրտին չորս կողմը՝ անհանգարուոք և ահարեկք . այդշափ թեւատարած մեծութիւն ունեցող թռչուններ երբէտ տեղ մը տեսած չեմ :

Արարատաց երկրագիտական կազմութիւն թէպէս շատ ատենէ ի վեր հրարդխային նանցուած էր . և բայց միայն Արինի հետացոտութիւններէն եաբը հասկցուեցաւ թէ այս հին հրարուղիք , ինչպէս Հայաստանի ու կաւկասի մէջ գտնուածներուն շատը՝ անդեան ժայթքմանց կը վերաբերին . որք մերթ խստ և մերթ անձաւուք , դոյներնին կը փոխն ի սեաւէ ի կանաչ , դեղին և կարմիր աղիւսային : Տեղ տեղ մեծ Արարատաց վրայ սեաւ լաւացի վազք այնպէս լաւ պահած են իրենց ձեզ և նորութիւննը , որ կարծես թէ վեսուվեան վազքը կը յիշեցըննեն :

Երանս վրայ մանաւոր գիտողութեան արժանի կէս մ'այն է , որ գագաթան վրայ դիզուած ձեանց կարգէ գուրս չափովն ալ , օրոնցմազ լի են և բաժակը , բոր ցամաք ու մասունասազր զափիվայը բորսովին գորի են ի ջոյց : Երկու կամ երեք ադրբերք կը զանուին Արարատաց կողից վրայ , և առուակեն՝ ձեանց հալիկէն ձեաց մծ փոքրիկ մասունքն են Ստուերի և զգութեան պակասութիւնն է որ ամառուան մէկ մասին անբնակելի կ'ընէ այս գաւաներն : Այն վատճառաւ է որ Արարատ քանի մը զիւղից բնակիչք՝ երր կը տեսնեն և կ'իմանան ջոյց պակասութիւնն , կ'առնուն իրենց հօտը ու կ'երթան մինչև սառնարանաց մօտ տընկելու իրենց վրաններն , ուր որ հեղեղագո

գեռ ի հողոյ ծծուած չեն, ուր հրարդիսային մոխրոց ընթացքէն քամուելով, կ'երթոն հեռու կը ծաւալին:

Կարերի է որ այս ընդերկրեաց իրոց մէկ մասը, հողայն իրուութեան մէջ դեռ եւս տաք լաւայից հանդիպելով՝ այնշափ կը շրգիւանան որ կարող կ'ըլլան այնպիսի հեղեղգ արրուագրե՛ որոնցմէ մին այնշափ աղետալի եղաւ Արկուորի 1840 տարուցն յունիսի քսանին։ Նոյն ատեն հին ատենէ մեացած հրարդիսային բաժակ մը որ լերան հիւսիսակողմը կը դանուեր մէկէն ի մէկ յանկարծ կը բացուի. Թանձր լոզին կը սկսի բարձրանալ յերկին, շատ ու շատ զեր քան զգագագթն Արաբասայ, ու տարածուելով օդոյն մէ՞լ ծծմրային հոտ կը ծատաէք մէմն տեղ. Նոյն ժամանակ լեռը կը սկսի մոնչել, ու պատառաւածէն ահազին մեծութեամբ քարեր ու ժայռից կտորուանք դուրս ցատքեցնել։ Հոգւոց բռնութենէն հոզը կը ճաթըռափ, և Երախայ յատակէն տաք իրոց լերմուկը սկսան րդիլի։

Ասպիսի ժայթքման հետևանք տեսնուեցան և զգալի եղան մինչ ի Պայէզիտ, Երեւան և ի Նախիչևան, ուր անձնանց կորուսք ալ պատահեցան։ Բայց մեծագոյն դժբագդութիւնը՝ հովտին վերին մասին մէջ էր, ուր ահազին հիւս մը ձեռն՝ արգելով սառնարանէն իշխու հեղեղը՝ որոյ սատրոտը կառուցուած էր զին զիւղը, իր լրերովը քանի մը ժամեւան մէջ ընդդրանակ լին մը ձեռացաւ։ Հիւսով ձեռացած պատութեամբ, որով հսկայական ծածկոյթ մը տղմոյ տարածուեցաւ զիւղին վրայ, և աւերման դործը ի գոււխ հանեց։

Ահաւասիկ ինչ որ այս աղէտից վրայ կ'աւանդէ սակաւաթիւ յերկարակեացներէն ծերանի մը որ հօտիցը այցելաւթեան համար լերան վրայ ելեր էր։

«Գիշերը սոսկալի ձայն մը լսելի եղաւ, գետինը սոսուներուու տակ կը շարժէր։ Ահարեկ՝ իմիններս մտածելով, լեռնէն փառ կ'իշնեմ։ Երբ կը համնէի առաւտան դէմ, հոն ի մէջ հովտին ուր որդւոց ի իրենց ընտանեացը բնակութեան գեղն էր, ուրիշ բան շիգուաց բայց եթէ իրարու վրայ գիզուած ժայռեր, Այդ քարանց տակ թաղուած էին իմ խեղն զաւկըներս, ամէն սիրելիքս, ունեցած շոնեցածս, աշխարհս վրայ խեղն ու միայնակ մալով, ուր դեռ եւս կ'ապրիմ»։

Թէպէտե Արաբատ յաճախ ունեցած է բուռն ցնցումներ, բայց պատմութեանց մէջ առաջին յիշատակութիւնն է այս իր ժայթքման։ Իինէկ 1785ին կ'աւանդէ թէ ի գլուխ

Մանեաց բոյ ու մուխ տեսած ըլլայ, բայց տարակուական գրոյց մը կը թուի այս Զանազան ճանապարհորդք ալ կ'աւանդէն թէ, զազաթան մօսն ծծմրային բուրումներ զգացած ըլլան՝ զիրենք անհանգիստ ընելու չափ սաստիկ. զոր վերելակներէն մին, Մարկովի հրաքարանց տարրազգրութեան (découpo-sition) կ ընծայէ...»

Արկուորի գիւղը շինուած է ճիշտ է սոստ բոտ մեծ պատառուածի մը՝ զոր Արարատ՝ իր հրաբրիսային յուզմանց մէջ բացեր է, ճեղքելով իր ծոցը։ Այս պատառուածին մէջ կինչն Մասեաց գլխաւոր սառնարանը։

Արկուորի բառին նշանակութիւնը յայտնի է, ի յիշատակ այն աւանդութեան որ նոյնահասեան կ'ընծայէ հօն նախկին այգոյ տնկազործութիւնը։

Նախկին գիւղը գրեթէ երկու հազար բընակիունէր։ Տիւպուս Մոնֆերոյ՝ որ 1834ին այցելեց, աև լաւոյով ու խաչածե եկեղեցի մը տեսաւ, տասներորդ դարու արձանագրութեամբք։ Բայց եկեղեցւոյն շինութիւն՝ շատ աւելի յառաջ էր քան զայդ ժամանակ. ու Հայոց համար մեծ ուխտատեղի մը սեպուած միշտ, ենթադրելով թէ նոյն տեղույն վրայ Նոյ ընծայած ըլլայ Աստաւծոյ իւր առաջն ողջակէզը։ Կ'աւանդեն դարենալ թէ եկեղեցւոյն հիմնանքը ձգած տանենին՝ հն զատած ըլլան զմարմնին սրբոց տապելոցն Անդրէի և Մատթէի։ Իսկ նոր զիւղը՝ հոյոյն աւերակներէն քիչ հեռու շինուած է. բնակիչքն են թաթարք՝ և առջի աղէտքէն ապրող և խալոսող սակաւաւորաց ընտանիք։

Խմելու միակ լուրը՝ սառնարանէն ինոնդ առուակինն է. տղմոտ լուր մը՝ ուստի մարդիկ և անսատնկ իրենց ծարաւը կը մարմն, և թէպէտ. կան ակունք՝ բայց աղային են։ Համառու ըսենք. վատասողը և աղտեղի գիւղ մէ՛ Արկուորի, շրջապատեալ ի բազմաթիւ ճահճաց։ Որ գարշակու սատակներով անասնոց, զորոնք բնակիչքն անհոգութեամբ անթաղ կը թղուն։ Միան մեր վրաներուն մօտ երկու կովու, երեք ոչխարաց, չորս շանց և հինգ ծիոց անթաղ սատակը կան. բազմաթիւ ագուաւք և անզեղք կը թռչատին անոնց վրայ։

Ամէն տեղէ յաճախ, միակ այրելի նիւթէ՝ աղիսածե յարդախան աղըն է. որն որ սովորութիւն ունին ամէն տան գիմաց գիզել ու տարածել. ու երբ երեսուն կամ քառասուն հարիւրդամետր թանձրութիւն կ'ուն նենայ և կը շրցցնեն ու յետոյ կտոր կտոր կ'ընեն։ Մեզի համար մեծ յուսահատութիւն մէ՛ այս այրելին, որովհետև իմելի ջուր ըլլալով թէն է միայն մեր ըմկելիքը. գըծ-

բաղդարար՝ ամամվարը միայն փայտի ածունիով կը վառուի. և մենք փայտի հետք անդամ շգտնելով հոն՝ կը բռնադատուինք ճամար հետերնիս ունեցած ծալլուող աթոռներուն ուզերը վառելի փայտի տեղ գործածել. Տեսնելու էր թէ որ պիսի խնայութեամբ և խնամքով այս հազորագիւտ փայտերը կը գործածէր. Գեորգինուան թէ խմելէն ալ ինքորնքը կը գրկէր:

Ինչուան հիմայ ըստօններնէս բաւական կը

հասկցուի թէ հանոյական կողմ մը շունի Արկուուի. կը թողունք ըսել թէ բնակիչն ալ բարի համբաւ մը չեն վայելեր. Սահմանագիւտն թափառականներուն կետ խօսը մէկ ըրած՝ զիսաւոր գործերնին և պարապունք՝ մաքսանենգութիւնն է կըսեն. մեզի ալ ընդունելութիւն մը ցոյց չտուին և ոչ համարութիւն մը, ինչ որ ուրիշ տեղուանք ամեննին չէր հանդիպած մեզի:

(Երայարելի)

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲԱՐՈՁԱԾ ԱՊԱԿԱՐՁԱՆՆ

— 3*3 —

Եթ ազգի մէջ հրապարակաւ որ և է խոդիր յօւղեցաւ, խսկոյն մեր բոլոր կասարելութիւնքն յայտնի կը լինին:

Հայրենիք վերջերս սկսաւ յերմագէս պաշտպանել ապահարզանը-իւր բառով ամունաբաժնութիւն. ու և ահա լսուեցաւ տեսակ մի հայ երիտասարդութեան ձայնը. անոնց մին գրեց. «Հաւատացէք՝ թէ հանրային միութը առ կասարակ կը հակի ամուսնալուծութեան պաշտօնապէս մեր մէջ ընդունելուն կողմը», որ է «Հայրենիքի քարոզած մարդասէր սկրզրունքը» (1). և թէ մի ստուար խմբի մէջ երկու հոգի միայն հակառակիր են ապահարզանքն Այդ իմացանք. և իմանալու համար՝ թէ մեր մէջ ողջ երիտասարդութիւն այլ հայ, — և չենք տարակասիր թէ կայ, — գեռ չսեցինք ասոնց ձայնը: Երկրորդ, տեսնուեցաւ որ մեր մէջ աշխարհականն է եկեղեցական օրինաց մեկնիլ... իւր հանոյից համեմատ: Երրորդ, իմացանք՝ որ եկեղեցին պարաւոր է եղեր վաւերացնել ինչ որ կը փափաքի ժողովուրդը ։ իրու թէ ուներն ըսէին զըլլիսյն. մեկու ուր կ'ուզենք, ճնապարտիս առաջնորդը մեզ. — անուշտ կը ներէ Հայրենիք մեր այս բացատրութեան: — Զարդորդ, ահա սանք՝ որ հայ վիճակառորդ այդ շահատակութեանց առնել իրենց շրթները սոսնձով կպուցած մնացին. և մանաւանդ լսեցինք՝ թէ «ար-

դէն կղերին բաւամիտ մասը գործնականին մէջ թոյլատու ողի մը ցոյց տալ սկսած է վերջին տարիներս» (2). և մեացեր է մի սակաւաթիւ մանն՝ որ Հայրենիքի գէմ ուրիշ պատասխան չունի եղեր, բայց միայն՝ «Զոր Աստուած գուգեաց՝ մարդ մի՛ մեկնեսցէ» (3):

Եւ Հայրենիք իւր մի անկատու տան մէջ կը կայթէ և կը պարէ ըսելով. երկիւղ չօշանիմ: իմ դէմ մաքառող ճանճ մ'այլ չկայ: Այէն որ քաջալերական նամակներ կ'ընդունի «գաւառական քաղաքներէ, որոց անունը փափկանկառութիւնն իրեն կ'արգիլէ յայտնել». և թէ ինքն անոնցէ կայլերները մինչ կը հրատարակէ եղեր, զաննո՞ւ որ իւր կարծեաց ձեռք կու տան, գրուած լինելով այնպիսի անձերէ՝ ողբ «անձնապէս զոհ եղած են ամուսնական շղթաներուն», և որոց մթագնած աներուն այդ պայմանի մէջ ընականապէս երկանկութենէ զատ ուրիշ բան չերկեր առ պահարզանի մէջ, և ամուսնութեան անլուածութեան մէջ ամենայն շարիք. և ահա այդպիսինեաց ըրած ողջամիտ և անկորմակալ գտառատանաց գլուխ պիտի խոնարհէ եղեր հայ ազգը:

«Եթէ պատահէն, կ'ըսէ Հայրենիք, անարդար ժննադատութիւններ... ճնմարտութիւնը, ինչպէս յայտնի է, շատ (միայն շատ) դիւրին չէ գտնել և ոչ մէկ նիւթի մէջ՝ առանց սիստանների և խարիսափումի ու» (4) — Այդ վեր-

1. Հայրենիք, 23 մարտի:

2. 5 մայիսի: — 3. 14 մարտի: — 4. 4 մայիսի: